

ԿՐՈՆԱԿԱՆ

Ս. ԳԼԽԱԴՐԻ ՏՕՆԻՆ ՕՐԸ ՄՐՅԱՉԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ԽՈՍՍՇ ՔԱՐՈՉԸ

ԲԱԺԱՆԻՒՆ ԽՈՐՀՈՒՐ ԳԸ

«Զբաժակ փրկուրեան ընկալայց եւ զանուն Տեառն կարգացից»
ՍԱՂ.ՄՌԱ

Այսօր, տօն երկու հարազատներուն, որոնք բաժակի մը խորհուրդով իրենց կեանքը միացուցին իրենց գարդապետին հոգեոյն հետ, պատշաճ է, կը կարծեմ, որ Սաղմոսին այս տողը առիթ ըլլայ մեզի յիշելու նշանակութիւնը՝ զոր այդ խորհուրդը ունեցաւ, և այն զերը զոր անիկա կատարեց հաւատքի իրականութեան մէջ, թէ Հին Տնտեսութեան և թէ Նորին, այսինքն մեր բրիտանական կեանքին մէջ։

Զարմանանք չի կրնար ըլլալ անշուշտ որ կեանքի ամենէն սովորական՝ թէս նոյն տան շատ նույիրական՝ մէկ տեսարանէն, սեղանէն, առնուած իրի մը այդ անունը՝ բաժակ — ա՛մբան սրատուչ իմաստ մը կազմած ըլլայ մարդկային հասկողութեան մէջ, բարոյական և նոյն իսկ հոգեոր տեսակէտով։ Բաժակը այն առարկան է նախ, կամ ըսենք, այն գործիքը, որով կը չափուի մեր գոյութեան համար օգտակար նկատուած պէտքի մը բաժինը, այսինքն մեզի սեպհական իրաւունքի մը մասը. և յետոյ, ամ ընդունարանը՝ որ իր պարունակութեան մտածումովը նոյն իսկ մեզի խորհիւ կուտայ ոգեւորիչ զօրութեան մը վրայ։ — Այդ կրկնակ իմաստներով, և այդ իմաստներուն բարձրագոյն կամ զաղափարական առումովն է որ արգարեւ գործածուած է ան յախախ Հին և Նոր Կտակարաններուն մէջ։

Այսպէս, երբ Սաղմոսներգուն ուրիշ գուրզայի մը մէջ կ'ըսէ. «Ճեղասցէ Տէր ի վերայ մեղաւորաց որոգայթ, հուը և ծըծումք. այս մրբիկ՝ բաժին բաժակի նոցա»։ և կամ «Տէր՝ բաժին ժառանգութեան իմոյ և բաժակի»։ կամ երբ նայի կը զշտամբէ ծրուսակէմը իր զինուն նկած պատիժներուն համար, բայցով. «Զարթիք, երուսաղէմ, որ արբեր ի ծեռան Տեառն զբաժակն մերկութիւնը, և, փխսաբերաբար, ներշնչութիւն, երիշային բարձրութիւններ իջած իրախոյի ներքին ազգեւ-

և սրտմտութեան»։ կամ երբ Ամբակում կը պոայ Բաբեկնի երեսին, ըսելով. «Ա՛մբ և զսա, պաշարեաց զքեզ բաժակ աջոյ Տեառն», կամ երբ նոյն մարգարէն կ'ըսէ այդ քաղաքին համար թէ անիկա ոսկի այն բաժակն է, որմէ Աստուած կը խմբնէ բոլոր ժողովուրզներուն, երբ կ'ուզէ ցնցել զաննք։ կամ երբ մեր Քրիստո Որոտման որդւոց կը հարցընէր թէ «Կարէ՞ք բամփէ զբաժակն զոր եւ բմպելոց եմ», կամ վիրշն գիշերը, Գեթսեմանիի ահաբետնութեան պահուն երբ կ'ըսէր. «Անցցէ՛ բաժակս այս յինէն»։ այս բոլոր խօսքերուն մէջ այդ բառը — բաժակ — կը նշանակէր բաժին ճակատագրի, հատուցում՝ զոր ի վարձ կամ ի պատիճ՝ յաւիտենական արդարութիւնը պիտի սահմանէր մտրու մը կամ մարգոց, իրենց գործերուն համար. ուրիշ բացատրութեամբ՝ վիճակ կամ կոչում, զոր Աստուած կը տնօրինէ մենէ իւրաքանչւրին, մեր արժանեաց համեմատ։ Բայց Ս. Գրոց ուրիշ համարներուն մէջ, երբ զոր օրինակ Սաղմոսներգուն կ'ըսէ. «Ամաժակ քո նախակ արբեցոյց զիս», յիշատակա օրնութեան այն բախիկն զոր խորայելացիք կ'ըմպէին զատկական սեղանին վրայ, կամ երբ երեմիս կ'ըսէ. «Մի արցուցես բաժակ միջիթարութեան ի վերայ հօր և մօր, ակնարկելով սպառներու մատուցուած զինին, որով կ'ուզէին կազդուրել զաննք իրենց վիշտին մէջ։ կամ երբ առաքեալը կ'ըսէ. «Ոչ կարէք ըմպել զբաժակ Աստուծոյ և զբաժակ վիշտաց, ակնարկելով քրիստոնէական սիրոյ եւ հեթանոսական ինձնոյքի սեղաններու զինւոյն, այս բոլոր խօսքերուն մէջ բաժակ կը նշանակէ իր պարունակութեան զօրացուցիչ ներգործութիւնը, և, փխսաբերաբար, ներշնչութիւն, երիշային բարձրութիւններ իջած իրախոյի ներքին ազգեւ-

ցութիւնը, որ կ'ոգեւորէ մարդը՝ աւելի պայծառ հայեցողաւթեամբ բմբոնելու համար իր կոչումը, ըստ այնմ, աւելի խանդավագոյ յարումով նուիրուելու համար անոր:

Իսկ այս մեր բնաբանին մէջ, երկու իմաստները զիտելի է որ կը միանան՝ կը խանուին իրարու հետ. ոչ թէ որովհետեւ մեկնիւնքին ոմանք այս և ոմանք այն իմաստով կը հասկնան բառը՝ ըստ իր եղանույն, այլ անոր համար մահաւանդ որ խօսքը իր ընդհանուր առումին մէջ կը մատնանշէ ա'յնպիս ողի մը, որ երկու իմաստներուն ներդաշնակումը վը միայն կրնայ բացատրուիլ:

Այսպէս, «Զբաժակ փրկութեան ընկալայց, և զանուն Տեսան կարգացից կը նշանակէ. Համակերպած եմ ինձի իրեն կեանքիս վրճակ սահմանուած ճակատագրի բաժինիս, ուրախութեամբ կը բարձրացնեմ փրկութեան բաժակը, ու սիրով կը նուիրուիմ Աստուծոյ անունը կարգալու, այսինքն Հաւատաքի ծառայութեան գործին . . .

Հո՛ս ենք. այս տաճարին մէջ ենք, ուր բաժակ մը ամէն օր իր նուիրական կայքին իրեն կը տանի մեր ուշադրութիւնը: Ու հո՛ս ենք, այսօր մասնաւորաբար, առ դրան այս գերեզմանին, զարդարուած այդ խորհրդանշական պատելերովը, որուն մէջ կը տեսնենք թէ երկու հարազատները հոգիի ինչ խաղաղութեամբ՝ կ'ընդունին բաժակը, և ինչպիսի բերկրանքով կը բարձրացնեն զայն: — Այդ պատելերը, այս տեսարանը, պատութիւնն մըն է, պատութիւնն հոգիներու, ու ազգարարութիւնն մը, ազգարարութիւնն մը՝ ուղղուած հոգիներու Նկարիչի մը երեակայութիւնը, երազական քմայքը չէ ան, այլ ներկայացումը իրողութեան մը՝ որ տեղի ունեցած է օր մը, մեր հաւատքի կեանքին նախագոյն տարիներուն մէջ, և որ տեղի կ'ունենայ ահա քսան դարերէ ի վեր, ամէն անգամ որ հոգեւոր չնորհաց բաշխում մը կ'իրականանայ եկեղեցական ասպարեզի մը սեմին վրայ, ամէն անգամ որ բաժակ մը կը մատուցուի ձեռքէ մը և կ'ընդունուի սիրուէ մը, իր ուղարկումը կը կամ առաւելի սուպուած գաստիրակութեան հետեւնքն է աւելի կամ նուազ աստիճանով, այլ այն ներքին լոյսը զոր մարդ յանկարծ կը տեսնէ օր մը կամ տարիներու ընթացքին, կամ ներքին այն ձանը՝ զոր կը լսէ իր մէջ՝ տեղական յեղաշրջումի մը միջոցաւ, իրեն գերազոյն ներգործութիւն, իրեն հրաշալի կերպոյն կատարուած ազգարարութիւն, որ իրեն կը մատնանշէ իտէալ մը, ու իրեն կարդալ տալով իր ներքին ճակատագիրը՝

Ստոյք է թէ այդ ուխտը զրեթէ ընդհանուր է, քրիստոնէական պարտականութեանց յանձնառութեան տեսակէտով. վասընզի ո՛վ որ իր կեանքը կը կապէ Աւետարանի գաղափարին հետ, նովին իսկ կը նուիրուի Աստուծոյ ծառայութեան գործին. բայց առուրանալի է նաև թէ այդ յանձնառութիւնը առաւելապէս կը խօսին ու պէտք է խօսին անոնց մանաւանդ, որոնք պատակապէս նուիրուած են աստուածային ծառայութեան գործին: Այսպէս որ կը խորհիմ, և իրաւունք կ'զգամ ինձի բայլութէ բաժակի տօնին այս օրը մն'ր օրն է մանաւանդ, օրը հայ եկեղեցականութեան, անո՞նց որ Աստուծոյ ծառայութեան տաճարին սեմին վրայ, կամ գաւիթին մէջ, անոր նուիրական կաթողիկէին տակ կամ սրբարաններէն ներս կը գտնուին. ու այդ բաժակին առջև արտասանուած հայոցումը՝ «Կրնան ըմպեկը, կոչումն է ինքնին՝ մեղի ուղղուած, իսկ պատասխանը՝ կ'ընամ ըմպեկ», մեր ուխտը, համոզումով և գիտակցութեամբ կատարուած: — Երկուքն ալ կատարուած և իրականացած ամէնուս համար. և ատո՛ր համար նոյն իսկ, անոնց մասին անդրադառնումը՝ հոգուով և կեանքով նորոգուոմի տեսակէտով, կարելի չէ նկատել անկարեւոր և անօգուտ:

Երբ կ'ըսեմ ակոչումն, չեմ ուզեր և չեմ կմնար անշուշտ իմանալ ընդունակութեան մը, հակամիութեան մը, յօժարութեան մը կամ կամչութեան մը հոգեկան այն վիճակը կամ տրամադրութիւնը, զոր զիտենք թէ ամէն մարդ իր տղայ հասակին նոյն իսկ փոքր ի շատէ կ'ունենայ գէպի կեանքին այս կամ այն ասպարեզը, և որ ու եւ է արտաքին ազդեցութեան մը, կենցաղական սոխուոմի մը կամ առաւելի սուպուած գաստիրակութեան հետեւնքն է աւելի կամ նուազ աստիճանով, այլ այն ներքին լոյսը զոր մարդ յանկարծ կը տեսնէ օր մը կամ տարիներու ընթացքին, կամ ներքին այն ձանը՝ զոր կը լսէ իր մէջ՝ տեղական յեղաշրջումի մը միջոցաւ, իրեն գերազոյն ներգործութիւն, իրեն հրաշալի կերպոյն կատարուած ազգարարութիւն, որ իրեն կը մատնանշէ իտէալ մը, ու իրեն կարդալ տալով իր ներքին ճակատագիրը՝

կը հասկցնէ իրեն թէ ի՞նչ բարձր նպատակի համար ստուգծուած է ի՞նքը: Այս է բուն կոչումը, որ մարդը կը ճանալցնէ ի՞նքինքին, և ատով երջանիկ կ'ընէ զայն. զի ի՞նքաւ ճանաչութիւնը հոգիին ամենէն ներգաշխակուած և անզոր զինակն է, և առո՞ր համար է որ ըստուած է թէ օթերացուած, զիրպուած կամ չլուսած կոչումը կը գունաթափէ նկարագիրը և կ'ընդգրածացնէ հոգինու: — Այդ՝ կոչումը, ուստի այն ո՞ւնետը. ուստի այն յանձնառութիւնն է, զոր բազում կոչեցեաներէն ռասկաւաւոր ընտրեաները կ'ընեն, լսելով իրենց կոչումին, և լուծերուն ամենէն տաժանելիին ենթարկելով իրենց անձը, ուրախութեամբ, սակայն, իրրե քաղցրութեան մը. ու բեռներուն ամենէն ծանրագոյնին, իրրե փոքրոգի ու թեթե գործի մը:

Օ այդ ուխտը. Ի՞նչպէս զործադրուած կամ կատարուած է անիկա քրիստոնէական իրականութեան մէջ: Զեմ մարերեր ակնարկն նոյն իսկ հոգ իրենց հոգեկան արժանապատուութեանը մէջ մթագնած ու խանգարուած այն անձնութեանը, որոնք օր մը յանդարձ պատուելով նետիցն կամ նոնակոխեցին խորանի մը օրհութեան ներքեւ և որբութեան բաժակի մը առջե իրենց կնքած ուխտին մուրհակը: Գիտենք ամէնք ալ թէ այդպիսիներուն օրերը ի՞նչպիսի տուայտանիներուու յաջորդութիւնն մը եղած է իրենց համար: Մեզի համար աւելի շահեկան և յաւէտ սրտապնդի է զիտել այդ ուխտին դարաւոր գործադրութիւնը հաւատաք և նուիրումի այն դաշտին մէջ, որ քրիստոնէական կեանքն է ի՞նքին, և զոր իր բոլոր կողմերուն զրայ ա'յնքան հարազատօրէն կը ներկայացնէ եկեղեցւոյ պատութիւնը: Ո՞չ այդ կեանքը և ոչ անոր յիշատակը յաջորդաբար պազարից աւանդող ատարեցութիւններու պատի գոյութիւնն չունենային, եթէ ի՞նքին գոյութիւնն ունեցած չըլլար այս ուխտաւորութիւնը. հանդիսարա՞ն առաջնութեանց, որոնց մէջ մարդկային տկարութիւններ աստուածային սքանչելիքներ են զործած ի նպաստ փըրկութեան գտափին:

Աւելորդ է կանգ առնել թուականներու և նոյն իսկ անմեններու առջե, ամենամեծ մասամբ ծանօթ ամէնուս. բայց կ'արծէ և հարկ է անհրաժեշտ, բաժակի խորհութիւն

պանծացումը հանդիսաւորող այս առիթով դիտել կամ յիշել զիթ թէ որո՞նք էին այն մեծ սկրունդները, որոնք, ի՞նչպէս զապահակները լարուած մեքենականութեան մը մէջ, կրցան տեական և կանոնաւոր շարժման մէջ զնել, եկեղեցւոյ կեանքին մէջ, ուխտի կամ ոխտադրութեան այդ միտքն ու գործը:

«Քրածակ կիրկութեան ընկալայց և զանուն Տեառն կարգացից»: Սաղմոսին այս խոսքը, այսինքն անոր խորհուրդն է որ կը ճառագայթէ նոր Կոտակարանին և ամբողջ քրիստոնէութեան, այսինքն Եկեղեցւոյ կեանքին մէջ. Աստուծոյ բաժակն ընդունողը Աստուծոյ՝ միայն պիտի ծառայէ. այդ ծառայութիւնը ո՛չ այլ ի՞նչ է իթէ ոչ Աստուծոյ անուան քարոզութիւնը. իսկ այդ քարոզութիւնը պէտք է լինի դլխաւորաբար Քրիստոսի մահուան պատմութիւնը, ըստ առաքեալին նոյն իսկ որ կ'ըսէ. «Թանիցս անզամ... զրածակս զայս լմպիցէք, զմահ Տեառն պատմեցէք»: Քրիստոսի մահուան պատմիչը պէտք է ըլլայ քրիստոնեայ հոգներականը իր խոսքովը, իր գրիչովը, բայց մանաւանդ իր կեանքովը: Այս, ուրոգիետե Քրիստոսի կրօնքին ճշմարտութիւնը Քրիստոսի մահուան խորհուրդին մէջ է որ յայտնուած է առաւելապէս: ու այդպէս է ըլլունուած անիկա թէ օտարիներու կարծիքին և թէ քրիստոնէական խզնմաւանքին մէջ, Կործք Առաքելոցին մէջ զիծ մը կայ, որ սքանչելի կերպով կը լուսաբանէ այդ կէտը. երբ Փեստոս, Կեսարիոյ մէջ, պէտք զգաց Ազրիպազաս թագաւորի և Բերենիկէի առջե բացատրութիւնը մը տալու ամբաստանուած Պօղոսի շուրջ յարուցուած խնդրոյն համար, հոռվմայեցին մը կատոնանեան պաշտարինով ըստ պարզապէս. Ամբողջ հարցը անո՞ր մէջ է որ հրեաները Տեսուած է կ'ըսեն Ցիսուս անունով մարդու մը համար, որուն համար Պօղոս Ֆի մեռածն կ'ըսէ:

Այսօր ա'լ այդ է արդարե խնդրոյն բովանդակ էութիւնը: Քսան դարերէ ի վեր, Քրիստոսի հակառակորդները ըսին և կ'ըսեն թէ մեռած է անիկա. քրիստոնէութիւնը իր քարոզութիւններովը, իր գիրքինովը եւ մանաւանդ ամէն օր ապրուած առանձնական և համայնական կեանքերով կ'ըսէ և կը

զկայէ թէ մեռած չէ անիկաւ Քրիստոսի մահուան պատմութիւնը պէտք է ըննենք՝ ըսելու համար թէ չէ մեռած ան։ Իրիստոսի մահուան պատմութիւնը վէպն է քրիստոնէական անմահութեան։ վէպ՝ բայց ոչ առասպել, այլ պատմութիւնը գաղափարական իրողութեան մը, որմէ ծագած լոյս մը իրենց գերազանց պայծառութեանը մէջ կը ցուցնէ յաւիտենական ճշմարտութիւններ։ մահուան անուննին տակ ներկայացուած անմահութեան, մահուամբ կոխուած այդ մահուան պատմութիւնը բարոյականի այն մեծ դասն է, որ մարդուն սորվեցուց թէ կարելի չէ սպանել սէրը, խողխողել յոյսը, և թէ հաւատքը այն զօրութիւնն է կոնդոքր կեանքի բոյր բարձրագոյն զեղեցկութիւններով կ'ազնուականացնէ մարդը։ Պատմել Քրիստոսի մահը՝ կիմն է իսակին քարոզութեան։ առանց անոր անկարելի է հասկնալ Աւետարանը, ատոր համար է որ երբ քրիստոնէութեան տարածիւնները կիսավյարենի ժողովուրդներուն մէջ Քրիստոս կը քարոզէին, ա'յն ատեն միայն կրնային տեղ բանալ անոնց սրտին մէջ, այսինքն հաւատքի բերել զանոնք, երբ կը սկսէին անոնց խօսիլ Քրիստոսի չարչարանաց, խաչի, մահուան եւ թաղման էջերէն։

Բայց պատմել Քրիստոսի մահը՝ խօսքով լոկ, չէ բաւական։ պէտք է պատմել զայն հոգուով ու կեանքով մահուանը։ պէտք է այդ մահուան ներքին զգացուամէն, անոր մեր կուկ մէջ կատարուած իրազործումի փորձառական ազդումներէն շարժին մեր ըրթունքները։ պէտք է գիտնայ դիմացինք թէ այդ մահը գո՞ւն ալ մեռած ես կամ յօժար ես ամէն վայրկեան մեռներու՝ տպաւորուելու համար քու բառերէդ։ Քրիստոնէութեան ճշմարիտ գործիչները կրցան ազդել և աւետարանական կեանք պտղաբերել իրենց շուրջը, որովհետեւ իրենց գոյութեան որ եւ բախուրոշ պահուն կրցան իրենց կեանքին բուգանդակ վկայութեամբը ըսել սաղմոսովին հետ։ «Զնեցութիւն եւ զանձնութիւն գտի, և զանուն ծեառն կարգացին Հաւատքի, այսինքն քրիստոնէական ճշմարտութեան, աստուածային բարյականի համար համոզ համոզումով յանձն առնուած նեղութիւնը, տառապանքն ու վիշ-

տը լաւագոյն եւ մեծագոյն կերպերն են Քրիստոսի մահը պատմելու, քրիստոնէութիւնը քարոզելու համար։

Մեռնիլ Քրիստոսի համար և քրիստոսով՝ գուցէ չէ այնքան գժուարին։ երբ հոգեզմայանքի ուժին մէկ պահուն, բուռն խորանքի յանկարծական թափով մը գլուխը կը զնէ մարդ նահատակութեան պոակին ներքեւ։ ես թոյլ կուտամ ինձ սակայն ըսել թէ յանափառ այդպիսի մահէ մը շատ աւելի մեծարքէ է մահուան գաղափարէն լուսաւորուած կեանք մը։ ուղել ապրիլ՝ ամէն օր և ամէն վայրկեան գիտնալով կանագերձ թէ կրնանք մեռնիլ, և չընկերի զերեզմանի ստածումէն, ու չսոսկալ անոր խաւորէն նահէն չէ որ կը փախնա այլ մեռնելէն։ հոս է ահա խնդրոյն ամենէն սուր կէտը։ պէտք չէ երկնչիլ տապանքով երկարաձգուած՝ պիտի ըսել ամէն օր դէպի մահ ընդ քարշ ածուած կեանքն, երբ բարձր ու բարի նպատակի մը համար է ան։ Դիտակցութեամբ ճաշկուած, ընդերկար եւ կամաւ կրուած տանջանքներան պասկ մահը՝ զիտենք ամէնքս ալ թէ անմահութիւնն է ինքնին։ Հին միտք մըն է որ չկինցող զերքի մը էշերէն կը պատզամէ շարունակ թէ չիմացուած մահն է միայն մահ։ ու գիտակցութեամբ կը զիմնեք, աստուածամին նպատական վրայ պէտք է առաջանա անդունքով կատարուեան վրայ, պէտք է լինի անազամ որ Աստուծոյ անունը կարդալու, ճշմարտութիւնը և արգարութիւնը քարոզելու համար յանձն կ'առնենք նեղութիւնը և անձկութիւնը։

Հոգեռորականին կեանքը՝ արիսնի զոհ մըլլակէ աւելի և առաջ՝ պէտք է լինի անարին պատարագ, այսինքն խօսուն պաշտօն։ կենդանի զոհարերութիւն անձին՝ իր բոլոր զօրութիւններով, ամրող հոգիով ու կեանքովը, այսինքն բանաւոր ու գործնական կերպով ըլլալու համար փառարանութիւն Աստուծոյ անուան։ Պատմելով Քրիստոսի մահը լոկ խօսքով՝ յուզել քերթուած մը կարդալու կամ չփել զիւցաններութիւն մը արտասանելու վայելքը միայն պիտի տուած ըլլայինք մենք մեղին իսկ անոր խորհուրդը խանենելով մեր հոգւոյն կետ, և այդպիսի ներշնչութեամբ մը լիցուած՝ անոր մասին խօսած աստեննիս իրաւուած պիտի զգայինք մենք մեղի՝ նոյն

տաեն սազմուերգուին հետ ըսել. «Քեզ մատուցից պատարագ և զանուն ծեառն կարդացից»:

Այսպիսի միայն եղաւ կեանքը յընթաց դարուց եկեղեցւոյ պաշտօնէութեան բնտրելագոյն բանակները կազմած այն երջանիկ հոյերուն, որոնց միակ խէէայն էր Աւետարանը և քրիստոնէական ծառայութիւնը, ինանք մը՝ լեցուն անձկութեամբ և տառապանքով, բայց նոյն տաեն փառաւորուած քաջութեամբ և իմաստութեամբ. մեր բնարանին բառով՝ «բաժակ» մը լի դառնութեամբ, բայց քաջցրացած՝ Հովոյն ազգեցութեամբ։ Անո՞նց է որ քրիստոնէական կեանքը կը պարտի ամենէն աւելի իր բարգաւաճնքը, իր յաջուութիւնները եւ իր ճշմարիտ յառաջդիմութիւնը՝ աստուածային ծառայութեան ճամբուն վրայ. վասնզի անո՞նք է մանաւանդ որ, իրենց կուչումին հնազանդ, յօժարափոյթ սիրով խոնարհեցուցին իրենց պարանոցը սուրբ լուծին ներքեւ, ու կարող եղան վեր բարձրացած պահել իրենց կոչումին գրօշը, ըսելով. «Զբաժակ փրկութեան ընկալայց եւ զանուն ծեառն կարդացից»։

Այդ բաժակը... ա՛հ, այդ բաժակը... Մահը սուրբ է, երբ սուրբ իսէէալի մը ընծայուած կեանքին զո՞ն է, «Պատուական է սուածի ծեառն՝ մահ սրբոց»։ զիւսեցք, սակայն, աման սրբոց», սուրբերուն մահը. այսինքն մահը անհն որոնք սրբութեամբ ապրած են իրենց կեանքը. կեանքը անսն սրբն սուրբ խորհուուներով ապրած են անձկութեան նեղութեան և տառապանքի օրերու մէջ, ինքինքին նոյն հսկ ընծայելով Աստուծոյ, իրեւ բաժակ սրբութեան և օրհնութեան։

Բաժակի տանին օրը, կեցած բաժակարու հարազաներու յիշատակին առջև, դէմ յանդիման բաժակի սա խորհրդապատկերներուն, մինչ իրենց սեղանին վրայ կը նշուէ Աստուծոյ հետ մեր միութեան խորհուրդին բաժակը, սեղանի մը վրայ, որուն ներքեւ կը ծածկուի, ի գիրս հանգատեան, գլուխ մը, ինքն ալ իրեր բաժակ սրբութեան, ամէնքս ալ նորոգներ մեր կոչումին ուխտը՝ Աստուծոյ անունին ծառայութեանը մէջ անցնելու մեր հոգեորական կեանքը։

Ինքն՝ Հոգին Աստուծոյ, որ աղբիւլն է չնորհաց և սրբութեան, թող լնէ՛ մեր անձերը, մեր Ս. Եկեղեցւոյ սրբազան բանաստեղծներէն մէկուն մտածած այն չքնաղ պատկերին համեմատ, և Բաժակ հոգեորական լցեալ աստուածային ուրախութեամբ»։ Թող մեր սիրտերուն մէջ բերկի Աստուծոյ սէրը, լուսաւորելով մեր միտքը և պայծառացնելով մեր յոյսը եւ հաւատքը, եւ մեր կեանքն համբուն ընէ պատարագ կենդանի, ի փառ ամենասուրբ Եղբարդութեան, Հօր եւ Որդւոյ եւ Մրրոյ Հոգւոյն յաւիտեանս ամէն։

ԱՆՏԵՍՈՒԱԾ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ^(*)

«Տկարն Աստուծոյ զօրագոյն է բան զմարդիկ» (Ա. Կրնք. Ա. 25)

«Տշկարս աշխարհիս ընտրեաց Ասուած, զի յամօր արացէ զիզօրս» (Ա. Կրնք. Ա. 27)

«Երկ պարծիլ ինչ պարտ իցէ, զժկարութեանն պարծեցայց» (Թ. Կրնք. ԺԷ. 30)

Առաքեալին այս հաւատասումները շատ անդամ ճշմարտուած են մեր պատմութեան մէջ։

Մեզի համար այլ ես պատմականացած այս բարձունքներուն վրայ կատարուած վերջին քաջագործութիւնը գեղեցիկ պաշտոյցներէն մին է ասոր։

Երոպացի մեծատաղանդ մատենագիրի մը, որուն երակներուն մէջ մարգարէլց արիւնը կը հոսի, իր այնքան խորաթափանց ուսումնասիրութեամբ արտադրած երկը իրաւամբ աշխարհի հետաքրքրութեան եւ զմայլանքին առարկայ դարձուց, այսանդ կատարուած հայկական սիրագործութիւնը։

Անոր տարեղարձը կը տօնախմբուի այսօր այս զիւղին այդ նաևածեւ խորանին առջև, ուր, իրենց անձկութեան օրերուն, միիթարութեան և փրկութեան ակնկալու-

ինչպէս անօնին առթիւ՝ խորհրդածութիւն՝ զրի առնուած ժամանակակից ազգային զիշացանութեամբ պատմականացած բարձունքի մը վրայ։